

դորդուի Պատրիարքարան, թէ զրպարտիչներու նոյն խմբակը Բարձր Գոմիտէիին ուղղուած նոր թուուցիկի մը պատճենը զրկած է տեղւոյն թերթին, Պաղեստինի արաբերէն մեծագոյն թերթին, որ, ինչպէս երկրորդ անգամին, նոյն պէս և այս անգամ, զգուանջով մերժած է անոր հրատարակութիւնը, զայն անմիջապէս հասցնելով միայն Յոպպէի մեր վանքի Տեսչին ձեռքը: Անոր մէջ այս անգամ սուտի վիթխարի գիւտ մըն է որ կը յերիւուի: Իբր թէ ամսոյս իննին մեր ելեմտից տոմարին մէջ արձանագրուած ըլլայ Լ. Պ. 20.638 ծախք մը, որ սակայն, կ'ըսէ, իրականին մէջ Լ. Պ. 2.638 է միայն. ու կը հետևանքէ թէ երկու զուամարններուն տարբերութիւնը բաժնուած է քանի մը յափշտակիչներու միջև, որոնցմէ այնքան շատ կան եղեր այս նուիրական յարկին ներքէ . . .

Պէտք իսկ չենք տեսներ զգացնելու թէ ի՞նչ ախտաժէտ երևակայուած թեան ծնունդ են այս ամէնը:

Վստահ ենք թէ ողջամիտ ընթերցողը, տեղեկանալով այս քանի մը մանրամասնութեանց, պիտի շուտով խելամուտ լինի թէ ի՞նչպիսի նկարագրով մարդոց հետ է մեր գործը. մութին մէջէն դաւող մարդերու, որոնք չեն համարձակիր խաւարէն, որ իրենց հողիին միակ միջնորդն է, դուքս զալ, վախնալով որ մի միայն իրենց անունն ու ինքնութիւնը բաւական պիտի ըլլան հրապարականախառ նշանակումի առարկայ ընելու իրենց անձն ու գործը. և որոնց՝ պիտի չզիջանէինք սող մը նոյն իսկ պատասխան գրել, եթէ հարցը դառնար անձի կամ անձերու շուրջ, և ոչ թէ դարաւոր և նուիրական Հաստատութեան մը՝ որուն վերաբերմամբ չենք կրնար ուզել անշուշտ որ պղտորուի ժողովուրդին բարի միամտութիւնը:

* * *



ՀԱՆՍԱՏԻ ԵՒ ՄՅԱՆՊՈՒՄԻ ԶՈՒՔՐ

ԿՐՕՆԱԿԱՆ ԻՆԱՋԻ

Սկսեալ տխմար վայրենիէն՝ որ հողը կը պահէ զգուելի կուռքի մը ոտքին առջև, մինչև Արևելքի մոգը, որ արևին մէջ ընուծեան անմահ հողին և ամէն գոյութեան սկիզբը կը պատէ սկսեալ նախնական ժողովուրդներէն՝ որոնք Արարիչին կ'ընծային իրենց հունձքերուն երախտայրքը, մինչև չարարատիկ այն ժողովուրդները, որոնք կ'երևակային մեծարանք մատուցանել անոր՝ ամութալի լիտութիւններով, կրօնական բնազդը ամէն տեղ և ամենուն մէջ ինքզինքը կը նանչընէ: Մարդը չի կրնար հրատարիլ ոչ իր մեղքերէն և ոչ Աստուծոմէ, իր սպականութիւնը այս աշխարհի հետ կը կապէ զայն. իսկ խորհրդաւոր բնազդ մը կը խոյացնէ զայն դէպի անտեսանելի աշխարհը: Այս երկու ներուակ զօրութիւններուն մէջ ընտրութիւն մը չ'ընենք ան, երկու անհամբաւի տարբեր կը ստիպէ հաշտուիլ իրարու հետ. իր պաշտամունքին կը խառնէ իր բարոյականը, աստուածները իրեն համար իրեն նման աստուածներ կը չինէ, որպէսզի կարենայ անոնց ընծայել իր յոռի հակումներուն հանգունակ պաշտամունք մը. իր մոլութիւններն իսկ իբրև աստուածութիւն կը կանգնէ. իր կրօնքը հաւատարիմ հայելին կ'ըլլայ իր ընական սպականութեան. մէկ բառով, կը նուատացնէ Աստուածութեան գաղափարը, բայց չի կրնար զանց ընել զայն, ու կը սիրէ աւելի վայրագ աստուածութիւններ ունենալ, քան բան մը չպաշտել:

Ա. Վ.